

## ՊՐՈՖԷՍՈՐ ԼԵՄԱՆԻ

Կիւթեր Հայոսաւումնի հմագոյն պատմութեան.

Դառնանց այժմ աշխատանոցի անօթներէն բուն մետաղի արուեստի գործերուն, և նախ պղնձեայներուն:

20. Պղնձեայ աշտանակներ (136) կարգէ զուրս զեղեցիկ աշխատուած, երեք ոտցերով, որոցմէ մէկն երկու կտրուած է, իսկ աշտանակարունը երեք բեկոր է: Վառուելու նիւթ լեցնելու համար որոշուած տապակիկը այլ ևս բունին վրայ հաստատուն չկենար:

Բարձր ու կոր խողովակաւոր բունն երեք աղեղնածն ոտքերու վրայ ազատ սլանալով կը բարձրանայ: Խւրաքանչիւր ոտքի ծայրը եզան կճակի ձև ունին և ոտքի բոլորածեին վրայ նստած է թեաւոր ցուլ մը մարդկային զիսով, նման ասսուրական պայտանց դռնապահերուն, միայն թէ ոտից մէկուն վրայ միայն մնացած է ցուլն, իսկ միւս երկուոքին վրայ կպցուած տեղը յայտնի է: Ոտքերու վերին ծայրը զրունն կը պատէ բաժականման օղակ մը, որուն վերին եղերը տերեներու պսակով մը զարդարուած է: Նման չորս բաժակներ կարգաւ ագուցուած են բունի վրայ, և իրը վերջինն կը ծառայէ սկաւառակածն տապակիկն, կորացուած եղերըով, որ անտարակոյս ծխանելի նիւթեր զնելու կը ծառայէր. սա կարծել կու տայ թէ աշտանակի ծխելու խորան մ'էր, և թերեւ մասնաւորաբար խալզիայի արեգական աստուծոյն Արդինիսի: Այս կարծեաց հետ կը համաձայնին հին արեկեան խորաններու վրայ յաճախի տեսնուող կենդանւոյ ոտքերն և թեաւոր կենդանիներն: Բնական է թէ միւս զին արեկեան խորաններն - ասսուրական, երրայական, քանանցի և հիմեարական, - որոնց ըլլայ բուն ինքնին պահուած կամ միայն պատկերներու վրայ, բարով շինուած և աւելի զանգուածաւոր էին:

21. Իմանրկեկ և ընդ ամէնն ՅԱհրմեամք բարձր պղնձէ զահոյքի ուր մը: Կը բաղկանայ:

ա. սիւնածն բունէ մը, որ ունի երկու աստիճանաբար լայնցող օղակազարդեր, սոցա վրայ կայ դարձեալ վար երկնցող տերեներու բաժակ մը, որուս ցցուած ինչպէս աշտանակին վրայ,

բ. մետաղէ կտորէ մը, որ բունին վրայ գրուած է քիւի մը նման, ինչպէս երկու իրարու կցուող ուղղանկիւն զերաններ, (26 և 13<sup>1</sup>, հրդմեար երկայն):

Երկարագոյն ցողունն ունի զբեթէ սրածայր յաւելուած մը: Այս յաւելուածը որոշուած էր, ինչպէս ստորին և վերին եղերցները գտնուող ակայանները կը ցուցնեն, ուրիշ նիւթով շինուած զերանի մը մէջ խօթուելու:

Թէ սիւնածն բունն և թէ մետաղէ վերին կտորն կը ցուցնեն թէ ժամանակաւ վրանին թանկագին նիւթերէ (մեծ մասը անշուշտ բար) բանուածը կար. զի հոն կան դեռ ծակեր և այլ խորութիւններ: Ասով կը պարզուի թէ, բացի յաւելուածի կտորէն, միւս մասերը յայտնի տեսնուելու կը ծառայէին:

Գաղղիացի առանձնականի մը քով կայ նոյն չափով, նոյն երեսութով և նոյն տեղէն գտնուած կտոր մը, զոր Perrot-Chipiez II. 725 հրատարակած են: Այս կ'ընծայէ կարեոր ամբողջացում մը. Վերի կտորին վրայ հանգչող առիւծ մը քանդակուած է:

22, 23. Պերլինու հաւաքածոյն ունի մատունքներ նոյն աթոռին կամ ուրիշի մը. արծուառիւծ մը և պղնձէ սիւնակի կտոր մը:

Ասուրական ոճի նմանութեամբ շինուած արծուառիւծը, (երկայնը՝ կտուցէն մինչև թէին ծայրը՝ 0,28 հրդմեար, իսկ մեծագոյն բարձրութիւնը՝ 21,7), ունի թոշնոյ զուկի և ճանկեր, մեծ ու երկայնափետուր թէերը: Թէին փետրաւոր կամ թեփուա երեսն շատ ինսամբով և նուրբ աշխատուած է: Այսերն և յօնքերը ուրիշ նիւթով լեցուած էին:

թրիտանական թանգարանին մէջ կայ թօփրացալէն ելած պղնձէ թևաւոր ցուզ մը, մարդկային բազուկներով որք կուրծքին վրայ խաչաձևուած են, լինչ հրատարակից զայն՝ Դէմքը, որ այժմ կը պակսի ուրիշ նիմիով մը շինուած ըլլալուն համար, պէտք է նմանապէս մարդկային եղած ըլլայ: Թէ լոնտոնի ցուզն և թէ Պերլինու արծուառիծն ունին զլուխներուն վրայ յաւելուած կտոր մը, սին կրելու համար, և լոնտոնի յաւելուած կտորին վրայ կայ միւնոյն տերեազարդը, ինչ որ ունին Պերլինի սինը, աթոռի երկու ուղերն և աշտանակը, մինչ Պերլինու արծուառիծի յաւելուածի վրայի զարդն տարրեր է:

Պերլինու սիւնը իւր 2.6.օ հրդմետր հաստութեամբն կրնայ գեղեցկապէս յարմարի արծուառիծի զլուխն վրայի յաւելուածի տրամազգին (2.7 հրդմ.), նաև լոնտոնի կենդանակերպը գէթ ըստ բարձրութեան կը համաձայնի Պերլինին հետ Ռւսար շատ կարելի է թէ այս չորս կը տորները, որոնք զանազան հաւաքածոյներու մէջ կը գտնուին, կը վերաբերին գահոյցի մը, զոր ասսուրական օրինակներու համեմատ վերակազմելու է:

24. Թօփրացալէն ելած բազմաթիւ զարդատերեներ, իրարմէ անջատ բայց իւրաու յարմարող:

25. Նոյնպէս թօփրացալէն ելած է Պերլինու հաւաքածոյին վերաբերող մարդու արձան մը, կանգուն, «ներցինի» կոչուած (37.5 հրդմետր բարձր, 10.5 լայն), Գլխաւոր մասերն պղնձէն են, որք, դեռ մեացած հետքերու համեմատ, ոսկիով պատուած ըլլալու են ժամանակաւ Դէմքը, զդրախտարար վասուած, որ միակ վկայութիւնն է խալդեաց արական տիպարի, սպիտակ բարէ շինուած է, մինչդեռ աչցն ու վզազարդի ծակերն անտարակոյս թանկացին բարով լեցուած էին:

26. Նմանապէս թօփրացալէն ելած

է թրիտանական թանգարանի պղնձէ փռոյդ (Fries) մը:

Այս կտորը, բացի թևառազիրներէն, ունի նաև քանդակուած ու խնամքով և գեղեցիկ կերպով աշխատուած ցուզ մը, պակած և ձախակողմ զարձած: Անոր աջակողմը կայ դեռ՝ ետքի մասն ուրիշ կենդանոյ մը, գէպ ի աջ զարձած: Քիչ մը վերև և ի մէջ երկու կենդանեաց կան վարդիկներ: Այս վարդիկներու մէջի մասն ինչպէս նաև կենդանեաց ինչ ինչ մասերն այժմ զատարկ են, որք ժամանակաւ լեցուած էին:

Ցուզոր այս յիշեալ կտորներն, ինչպէս նաև թիւ 11ը, կը ցուցնեն խալդեաց սէրն առ այնպիսի աշխատութիւններ, որք բարի և մետաղի արուեստից խառնուրդ մ' են. միայն թէ իրենց մօտ մետաղը գլխաւոր նիւթը կը կազմէ իսկ քարը իրեւ ազուցում մը, թէն թիւ 11ին մէջ ասոր հակառակն է:

Թօփրացալէն ելած ու մասամբ լոնտոն և մասամբ Պերլին պահուած վահաններէն, (Ռուսաս թէ, որդույ Արգիստեայ և Ռուսաս Գէ, որդույ Երիսննասայ), Կ'արժէ յիշատակել:

27. Պերլինու հաւաքածոյին վերաբերող ամենանշանաւոր կտորն զարդարանգակի տեսակէտով: Այս վասառուած վահանին կը վերաբերին դեռ եօթն փոքրիկ կտորներ: Նա ունի ասսուրական ոճի մօտեցող բարձրացանդակներ երեք համակերպոն բոլորակներու մէջ, առաջնոյն և երրորդին վրայ կան բալող առիւծներ, իսկ միջինին վրայ միեղջերու մը: Տրամագիծն է 0.5 մետր: Ներքին կամարածեին մէջ կան մէկ խոշոր և մէկ փոքր ունելիք մը: Արտաքին եզերաց վրայ կը գտնուէ Ռուսաս Գէ բևեռազիր արձանագրութիւնը: Կը բատականին հետ նմանութիւններ թող հոս յիշուած ըլլան:

28. Վերջապէս պղնձէ տաշտ մը, որուն վրայ մեհենական նշաններ կան, ինչպէս նաև գահոյցի կտոր մը, որ նոյնպէս մեհենական զրերով զարդարուած է, կը ցուցնեն թէ խալդի թագաւորաց հպատակները, որոնք թօփրացալէի տաճարին

գեղեցկացումին մասնակցեցան, տարրեր տեսակ զիր մը կը գործածէին. նոյն կամ նման փոքրասխական կամ հետիւտեան կոչուած նշաններու հետ<sup>1</sup>:

Թոյնց կը յիշատակեն թէ երկաթի առաջին գործածութիւնը գտնուոները խալիւրները եղան, որոց հետ նոյն կամ միրժաւոր ազգական կը համարուին հիւսիսակողմ բնակող խալիւրներ:

Թօփրացալէի մէջ եղած գիւտը կու զայ հաստատելու այս աւանդութիւնը : Երկաթը զիխաւոր մետաղն էր զէնքեր, կորելու գործիներ, զամի նման բաներ շինելու համար, մինչ պղինձը բիշ անգամ յերևան կու զայ: Այս բոլորովին կը համապատասխանէ այն իրողութեան, որ Ասորեստանի մէջ 700էն Ն. թ. ի վեր պղննձը նուազեցաւ և երկաթին եղաւ սովորական նիւթ զէնքեր և այլ գործիներ շինելու, այնչափ որ Սարգոնի ժամանակ աժանագոյն և սիրուած մետաղն էր ուրիշ անօթներ պատրաստելու համար ալ, թէն երկաթի առաջին անգամ յերևան զալը Ասուրեասիրաբարդ Գէ (884-860) ժամանակներն է:

Թօփրացալէի մէջ գտնուածը կը համաձայնի Սարգոնի ժամանակ գտնուածին հետ Ռոբեն խալիւց և Ասորեստանեայց մօտ զարգացումը զրեթէ զուգահեռական ընթացած են և երկաթի Հայաստանէն Ասորեստան եկած ըլլալը է: Սարգոնի պալատան մէջ գտնուած երկաթի մեծ բազմութիւնը թերեւ մասամբ աւար բերուած է Ռուսաս Ալ հետ պատերազմներու ժամանակ:

29. Թօփրացալէի ժայռերուն վրայ ամէն տեղէ զուրս կ'եշնեն նետի և նիշակի ծայրեր տեսակ տեսակ ձեւերով: Խոշոր մկնդի ծայրեր սակաւթիւ են. երբեմ կը գտնուին մեծ դանակներ. իսկ վասնուփոնի նկարազրած խալիւսական զէնքերու նմաններ չկան, որ է սուր: Յայտնապէս

խալդից ևս Պարսկաց նման հեռուէն և բարձրէն կոռւելու յատուկ զէնքերու ունէին բան մօտաւոր կոռւի, ինչպէս որ իրենց երկրին դիրքն ալ կը պահանջէր: Հարիւրաւոր երկարէ զէնքերու հաւացածոյին մէջ զրեթէ բոլորովին կը կորսուին պղնձեայ կամ ուրիշ տեսակ մետաղէ շինուածները. սակայն յիշուելու արժանի են որդիղանէ շինուած մի քանի կտորներ և գանակներ, պղնձէ նետի ծայրեր, և նոյնպէս զոյզ մը շատ գեղեցիկ նետի ծայրեր, ոսկրէ:

Այս ծայրերը ամէն տեսակ երկայնութեամբ և լայնութեամբ կան: Սակաւ թուով կան նաև երկաթեայ անկիմաւոր սլաքներ. նմանապէս երկաթէ տապար մը և թիականման երկաթէ խոփ մը, շատ նահապետական:

## Ե.

### ԿԱՒԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Խեցելէն տախտակներ կը ծառայէին իրը զրելու նիւթ: Մինչև ցարդ խեցելէն մէկ տախտակ միայն ծանօթ էր, զոր վանի ամերիկեան ցարողիչն Dr. Raynolds, — մեր պեղութերու յորդորիչ և բաջալերող — Ամերիկա խրկած է: Մինց գտանց շատ մը անզիր տախտակներու նետ նաև զրուածներ:

36. Այսպէս, նամակ մը առ Ռուսասի, արքայ Սակաստարասայ, որ Խալեաց հարկատու երկիր մ'էր պետութեան առ մենակի սիսային կողմները: Կը խօսուի շինութեան մը վրայ, որուն նաև Մանացցիք կը մասնակցէին:

37. Թիւերու ցուցակ մը, ոմանց շափ մը կը ցուցնեն:

Ուրիշ երկու հատակտորներ հաշիւ մը կը բովանդակնեն:

39. Դաշնագիր կըող տախտակի մը պատրուակին վրայ կոխուած է կնիք մը. և սա անոր համար կարեոր է, վասն զի կը ներկայացնէ կառքի վրայ զրուած նաւի թափոր մը կամ յառաջիւազցումն: Այդ

1. 84- Verh. des 19. internat. Orientalisten-Congr. zu Hamburg S. 182.

թափորը թարելոնական արձանագրութիւններէն զրաւոր միայն ծանօթ էր, մինչ հոս չորս օրինակ ունինք անոր պատկերէն։ Նախն և կառողին հետ նաև մարդու պատկեր մը կայ, որ խայի անասունին կ'ընկերէ։

ԱՅ. Խեցեղէն տախտակ մը, որուն վրայ հերոկլիֆեան նշաններ կան, կը ցուցնէ թէ նաև չետիտեան կամ նման հերոկլիֆ մը գործածողներու մօտ խեցեղէն տախտակներ կը ծառայէն իրը զբելու նիւթ։ սակայն գժուարաւ կրնայ հաստատովիլ թէ այդ ժողովուրդներու մօտ կաւէ տախտակներու գործածութիւնն խալքեաց միջոցով կատարուած ըլլայ. վասն զի շատ հին ժամանակներու մէջ արդէն աստուրերէնը կամ վրայ կը գրուէր ի կապարովկիա։

Պիրլինու ըմպանակն (տես թիւ 28) և այս տախտակը յայտնապէս խալդիական պետութեան արևմտակողմէն բերուած են, և կը ցուցնէն թէ Աւրարտուի այն թագաւորները որոնք թոփրաբառէի տաճարը լմցուցին և անոր վերջնական ձեր տուին, արդէն հպատակ կամ «դաշնակից» թագաւորներ ունին, որոնք այս տեսակ հերոկլիֆ գործածող ժողովուրդներու կը վերաբերէին, որ է կապարովկիոյ կրողերէն։ Ասոնցմէ ընծայուած ըլլալու է ըմպանակն և ասոնցմէ զրուած՝ նամակը։

Ասուրական ազգեցութիւնը, որ կը նշմարուի թոփրաբառէն ելնող խեցեղէն իրաց մէջ, թերեւ նաև կուժերու և սափորներու վրայ ալ տեսնուի։ Այլուստ, կաւագործութեան արուեստը խալքեաց մօտ կամ ինքնորոյն է և կամ ուրիշ երկրի մը հետ կապեր կը ցուցնէ։

Ասփորներէն յիշնենք հետեւալները։

Չորս հատ ունելիքաւորներ, որոց շըրթունները բիշ մը դէպ ի զուրս ծուած են. կաւը մթագոյն է և արուեստական կերպով լաւ յշկուած։ Ասոնցմէ մեծագոյնը զրեթէ 16 հրդմետը բարձրութիւն ունի։

Ենք ուշադրութեան մասնաւոր առարկայ եղաւ սափոր մը որուն ստորին մասը

սուր է և չկրնար առանց ուրիշ յինարան մ'ունենալու հարթ գետնի վրայ կանգուն կենալ։ Ապիտակազոյն կաւէ շինուած և այնչափ յշկուած չէ։

Լան նաև շատ որ պտուկներ, խրափանով կամ առանց խփանի։

Այսկայն խալդեաց խեցեղէն արտազրութիւնն ամենէն աւելի դուրս կը ցատէկ ահազին մեծութեամբ կարասներու կամ թակոյկներու շինութեան մէջ, որոց վրայ տեսականութիւնն և արուեստի կատարելութիւն կը փայլին։ Ասոնց առ նուազն երկու տարրեր կաղապարներով մեզի կը ներկայանան։

Ա. Մ'եծ կարասները մառանին մէջ։ — Մ'առանի տեղույն պեղման միջոց մենք անմիջապէս նշմարեցինք վերին ծայրեր խոշոր սափորներու, զգուշութեամբ բեկորները գուրս հանելով՝ վասն զի շնչեցին կործանման միջոց անոնցմէ շատեր ջախնակուած էին — տեսանը որ անոնց խոշոր կարասներ էին թուով 20—25, որոցմէ իրաքանչիւրը կրնար ծՕՕԾն 6ՕՕ լիտր առնուլ։ Մ'եզի յաջողեցաւ այս կարասներէն երկուքը զրեթէ անվաս դուրս հանել։ Ասոնց իրենց ձևով և մեծութեամբ շատ կը նմանին Անդրկովկասու մէջ դեռ մինչեւ այսօր գործածուած զինոյ կարասներուն, ման աւանն դ վլլաց ւոցին ւ իրկուցին ալ, իրենց բերնէն ըիշիկ մը ստորեւ, փորուած կամ մանաւանդ ապղելով նշանակուած է իրենց բովանդակութիւնը, իսկ չափը անօթածն նշանով մը իրաքանչիւրին վրայ զրուած է, որ է ծՕՕ լիտրէն 6ՕՕԾ մէջ։ Մէկ հատին փորին վրայ կայ անծանօթ տառերով զրուած արձանագրութիւն մը։

Բ. Կարասներ գոտեզարդերով, բնեռագրերով և կենդանապատկերներով։ — Բազմաթիւ բնեկորներու վրայ, որոնք փորի մասին կը վերաբերին, կան մէկ կամ եր-

1. Մ'եծ նշումեամբ անոնց բերեցան Ամերիկացի բարովացաւ տանը, ուր կը պահուին զին մինչեւ գիմայ։

2. Հաստարակուած ի Verh. des 18. internat. Orientalisten-Congresses էլ 188, պատկեր 7.

կու գիծ գոտիներ, որոնք մատերով շինուած են: Շատերն ասոնցմէ ունին նաև շատ մը կտորներ, ընդհանրապէս կարասին փորի մասէն, որոնց վրայ շատ զարմանալի կերպով կենդանապատկերներ քաշուած են: Կարասի յղկուած փողին վրայ կայ ընդհանրապէս չորքոտանի մը հորիզոնական դիրքով կեցած, իսկ ուրիշ զագան մը վարէն դէպ ի վեր ուղղահայեաց դիրքով կեցած է և կը լափէ յիշեալ չորքոտանին՝ որ իրեն որսն է:

Գազանը միշտ մի և նոյն դիրքն ունի, իսկ իւր որսը երբեմն կծկած և երբեմն սուբերն լայնած է մինչև զագանին մէջը: Գազանը հաւանականարար առանց բաշի առիւծ է, իսկ չորքոտանին արջառ մը աթանց եղջիւրի:

Զանազան բեկորներ քովէ քով բերելով տեսնուեցաւ թէ անոնք ամբողջութիւններ կը կազմէն, — հսկայական կարասներ — որոնց փողի մասին վրայ գտնուող կենդանւոյ զլուխներ և ստորև բևեռագիր տառերով նշանակուած չափերը շատ լաւ զիրար կը լրացնեն, ինչպէս նաև փորին վրայ գտնուող գոտիները: Կարելի չէ բոլորովին հաստատել թէ, ամբողջ կարասները այս նշաններն ունէին, նոյնպէս պէտք չէ նաև հակառակն ըսել, բանի որ բեկորներու ահազին մաս մը սոյն յատկանիշերը կը կրէն:

Թոփրացալէի պեղումներու ժամանակ գտնուեցան նաև նկարուած անօթներ, խեցեղէն սափորանման մեծ անօթի մը վրայ կան քալող թոչուններ (իւրացանչիւր ծհրդմ. երկայն), որոնց զգի մասը մութ կարմիրով՝ աղօտ կամ տկար գունով նըրկարուած է, և իմ աչքերուս տեսնուեցաւ թէ մանիշակագոյն գիծ մ'ալ կայ այդ գունին վրայ: Անօթը ունի առուուսի ձևով բերան մը, առանց որ և է ուրիշ յաւելուածի: Մտորին մասը կոռորած ըլլալուն համար կը պակսի. իսկ թացած մասին բարձրութիւնն է 26<sup>1/2</sup>, և տրամափելը 22<sup>3/4</sup>, հրդմ:

Միկենեան ժամանակի անօթներու վրայ ևս կան նկարուած թոչուններ, անոնք

սակայն չեն քալեր այլ կը թոչին ընդհանրապէս և կամ գէթ թևերնին տարածուած դիրք մ'ունի: Դիպիլուննեան (Dipylon) ուն ունի կեցող թոչուններ:

Ամէն պարագայի մէջ դժուարին է չնշմարել այս պատկերին մէջ առողջութիւն մը Միկենաց հետ, քանի որ ամենահին յունական արուեստը թոչուններ կ'ընծայէ անօթներու վրայ, մինչ աւելի հին և նախապատմական ժամանակաց խեցեգործութիւնն յառաջակողմեան Ասիոյ և Երոպայի՝ չնկարեր թոչուններ, ինչպէս կը վկայէ Հուրերոտ Շմիտ:

Եգէական-միկենեան խեցեղէն անօթներու վրայ աղօտ գոյնով նկարչութեան հետ կը տեսնենք նաև «Ճնարակ»ի նկարչութիւն մը: Վերջին արուեստու իւր ակիզըն առած է կրեսէի մէջ, ինչպէս որ ամէն մարդ կ'ընդունի, ուր առաջին անգամ Քամարէս Կոչուած անօթներու վրայ նա գործածուած է, որ անտարակոյս արուեստի զագալինակէտը կը ներկայացնէ: Այդ արուեստը ուրեմն կը հասնի մինչև փեստոսի և կնոսոսի պալատանց հնութեան ժամանակները, որ է այնպիսի ժամանակ մը, յորում կրեսէի վրայ տակաւին ազգով Յոյն բնակիչներ երէք չըկային:

Ուրեմն «Ճնարակ»ով նկարչութիւնը «Կարիական» ժողովուրդներու գիւտն է:

Անոր համար անակնկալ մը եղաւ ինծի, երբ մեր հաւաքածոյի բազմաթիւ անօթներու վրայ բացի աղօտ նկարչութենէն նաև Ճնարականման ծեփ մ'ալ նշմարեցի: Այսպէս վերոյիշեալ մեծ կարասներու նըրման անօթոց բեկորներու, ինչպէս նաև սկուտեղներու կամ ունելիքաւոր տաշտերու վրայ, որը չափերով օժտուած էն: Այդ բեկորներու մեծամասութեան վրայ Ճնարականման ծեփը բաց կարմիր է, քանի մը հատին վրայ սև, իսկ քիչերուն վրայ աւելի նուազ փայլուն:

Այս արուեստով են նաև  
57. Շատ մը տափարակ տաշտեր, (որոցմէ մէկն մանաւանդ շատ լաւ պահուած է, ունենալով 20 հրդմ. տրամա-

զիծ իսկ 6<sup>1/4</sup> բարձրութիւն), որոց շրթունքը շատ դուրս ծուած են, ներսէն և դրսէն կարմիր փայլուն ծեփ ունին:

58. Բեկոր մը անօթի մը վերի մասին, կարգէ դուրս նուրբ, կանոնաւոր, շատ փայլուն և կարմիր ծեփ մ'ունի:

59. Անօթ մը (14-օ հրդմ. տրամագծով) փայլուն և շատ կարմիր ծեփով, որուն մէջ տերեւանման զարդեր փորագրուած են: Անօթս ունի ունելիք մը և խողովակիկ կամ բերան մը՝ մէջի հեղուկը դուրս վազեցնելու համար. իսկ յատակը իւր մեծութեան համեմատութեամբ շատ փոքր է, ինչպէս որ ինձ անդրագարձուց Դելբրէց (R. Delbrück), և այս բանս միկենեան ժամանակի յատկանիշներէն է, իւ յիրափ թոփրագալէի այս անօթը էական կէտերու մէջ կը համաձայնի նոյն ձեռվ միկենեաններու:

60. Փող ունեցող անօթ մը (իբր 2օ հրդմ. տրամագծով և 23 բարձրութեամբ), առանց որ և է զարդու մը, բերանը, որ առուուտածէ է, կոտրուած է բայց ցարդ կայ: Նաև ասոր վրայ կարմիր ծեփը կանոնաւոր և փայլուն է:

Իմ ունեցած տպաւորութիւնս, թէ այս անօթներու վրայ նշարաւած ջնարականման ծեփը կաւագործութեան մէջ առանձնայատուկ եղականութիւն մ'ըլլայ, հաստատուեցաւ մասնագէտներէն:

Հուրէրդ Շմիտ ընդունեցաւ թէ անոնց վրայ կայ նշարականման ծեփ մը, բայց ոչ միկենեան իմաստով նշարակ մը. Խալչդեացը ուրիշ յատուկ արուեստ մը ենթադրել կու տայ:

Դրագոնդորֆ (Dragendorff) կ'ըսէ թէ այս ծանօթ հին արուեստով կատարուած չէ, որ անօթին վերին երեսը կը մարդէր ու կը յէկէր գոյն տալու համար. այլ հոս ներկը բսուած է գրեթէ այնպէս ինչպէս Յունաց ցով նշարակը, բայց սա Յունաց նշարակի հետ նոյն չէ: Յունաց մտ այսպիսի արուեստ մը անծանօթ է մեզ:

Այս ծեփին բուն էութիւնը հասկնալու համար պէտք էր քիմիական տարրայու-

ծութեան դիմել: Բեկորի մը վրայ այսպիսի գործողութիւն մը կատարելէն վերջ Քորերտի (R. Kober) ինծի խրկած տեղեկութիւնները հետեւալներն են.

1. «Հին անօթներու վրայ տեսնուածին հակառակ, մեր կտորին վրայէն կարելի եղաւ դանակով մը վերցնել ամրող կարմիր խաւը, առանց նեղութեան: Այս բանս Դրագոնդորֆ արդէն հասկցած էր և հետեարար գոյնը բսուած է կ'ըսէր: Նաև ես պէտք եմ հետեւանցն հանել, քանի որ այնքան դիւրին քակուեցաւ, թէ կարմիր փայլուն խաւը կրնայ բսուած ըլլալ:

2. Սակայն քիմիապէս այս կարմիր խաւը բուն անօթի նիւթին հետ այնքան նման է, որ սա հետեւանցը հանել ստիպուած եմ. իթէ երբէք բսուած է, այն ատեն այս բսուածն ուրիշ բան չէ, եթէ ոչ անօթի մի և նոյն նիւթն, միայն թէ առաջուց ալէկ մը կիզուած և նուրբ կերպով փոշիացուած է:

3. Ինչպէս որ անօթի գլխաւոր նիւթին վրայ յայտնի կը տեսնուի, նա տկար կերպով միայն եփուած է, այնպէս որ եփմամբ առաջ եկող կարմիր գոյնը հոն տկար է ու և ոչ իսկ մինչեներսի կողմ կը թափանցէ: Դիւրաւ կարելի է, յետ բեկորի մը երկու երեսներուն փայլուն խաւը վերցնելու, վրան երեք խաւ նշարել, որ է միջին մը սև ու ու միմբագոյն և կարմրագոյն մը անոր վերի և վարի կողմբ:

4. Մանրագէտ գործիքով դիտելով կը տեսնուի որ այդ գլխաւոր նիւթին մասնիկները իրարու հետ լաւ զանգուած չեն և թէ ումանց երկաթ կը բովանդակն իսկ այլը ոչ. վերջններս ճերմակի զարնող գորշ գոյն մ'ունին, իսկ առաջինները կարմիր կամ մութ են: Այսէ կը հետևի թէ գլխաւոր նիւթի եփումն շատ անկատար էր:

5. Իսկ կարմիր փայլուն խաւը մանրագէտով ցննելով տեսնուեցաւ թէ անիկայ կը բարկանար հաւասար ու շատ նուրբ կարմիր մասնիկներէ, որ միայն լաւ եփմամբ և փոշի գարձնելով և ապա դարձեալ եփելով կարելի էր:

6. Արդ, անոնց շինութիւնը հետեւալ

կերպով կը կատարուէր։ Մի և նոյն նիւթէն կը պատրաստուէր անհարթ պտուկը և ջնարակը, բայց վերջինս նկարուելէն կամ ցուռելէն առաջ արդէն անգամ մը եփուած և փոշիացած է. յետոյ մեծ ինաւը բով կը յղկուէր և կը բառուէր անօթին վրայ, և անօթը դարձեալ կարճ ժամանակ մը կը ջեռուցուէր, որպէսզի ջնարակը գլխաւոր նիւթին կպչէր, թէն այդ չէր բաւեր զինքը ստորին խաւերու հետ լաւ մը միացնելու։

7. Կարմիր խաւը գրեթէ այնչափ երկաթ միայն կը բովանդակէ որչափ իրեն տակը գտնուող խաւերն։ Այս պարագայս է որ զիս կը ստիպէ ընդունելու թէ երկուքն ալ միենայն նիւթէ շինուած հն։

8. Ջնարակի մասունց չկայ մէջք։

Ուրեմն իրապէս կայ գունաւորում մը, թէն այն բուն անօթի նիւթովն է, բայց մասնաւոր կերպով աշխատուած։ Արդեօց «միկենեան» զարգացած արուեստի նախնական աստիճան մ'է այս։ Ունի՞ առնչութիւն մը արևմտքի հետ։ Հարցումներէն երկրորդը հաստատելու է ըստ Ցահենի կարծեաց։

Թոփիրացալէի անօթներ շատ կը համաձայնին իրենց արուեստով և ճաշակով (մասնաւորապէս զուրս ծոած շրթունքներով) Գորդիոնին խեցելէն անօթներուն, զորս Քէօրտէ պեղելով հանեց։

Փոփական կարմիր ու սև գունով կտորներն ունին մի և նոյն փայլուն ծեփը ինչպէս խալդիականները, և ծեփը կը թափանցէ երկուքին վրայ և մինչեւ աստիճան մը, ինչպէս կտորներու վրային կը տեսնուի, և այս նշան մ'է երկու կողմէն փոխադարձարար անձուէ կապի մը։ Քամամբ նման գունաւորում մը անօթներու վերին երեսին և այս բառածի յղկում մը կը գտնուի, բայց փոփական կաւագործութեան արուեստէն, նաև Տրոյիոյ մէջ, Պերգամոնեան երկրէն Յօրտան թէլեմոյի կաւագործութեան մէջ։ Կրէտէի վրայ յառաջ քան ջնարակի գիւտը. յետոյ Եգինայէն, Պարոսէն, Մելոսէն, Թերայէն ելող կտորներու վրայ։ Խալդիք և Փոփու-

գացիք կը յղելին ցառւածը. մինչ կրետացւոց ըրած զիւտով, որ յետոյ Մըկենեանց մօս տարածուեցաւ, յղկման պէտք չեղաւ։ Այդ գաղանիք մ'էր կրետացւոց և Թերացիք փորձեցին անոր նմանիլ, բայց փայլը միայն յղկմամբ կրցան առաջ բերել։

Թրգմ. Հ. Յ. Ասուրեան

Շարայարեի

## ՈՒՐՈՒԱԳԻԾ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

### Ի ՍԿՃԲԱՆԷ ՄԻՆՉ

#### ԵԱՐԵԱԿԱԽԵՆԻ ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆ

Ուրայի ստիպման վրայ Ուրուան ապաստամբեցաւ, Արգոն հարկազրուեցաւ դէպ հիւսիս ելնել, իր ներկայութիւնն բաւեց Ուրուառնի հնազանդութիւնն ճեռք բերելու։ Հայրենասէրն Ուրսա միշտ իւր ծրագրոյն հետամուռ՝ Արգոնի հեռանալուն (715) Ուրուառնը կրկին իրեն հպատակեցուց և զաւակն պատանդ առաւ։ Արցոնն ստիպուեցաւ մեծ բանակաւ Ուրսայի վրայ գնալ, ճակատեցաւ Ուրսայի և անոր զաշնակցաց դէմ (714), Ուրսա յազթուելով մատակ ձիու մը վրայ հեծնելով փախաւ ու ամուր տեղեր ապաստանեցաւ։ Հինգ ամիս լեռներն թափառեցաւ հալածուելով Արգոնէն։ Ասորիստանեայն Ուրսայի 260 ձիաւորներն գերի բռնեց։ Ուրսայի միակ հաւատարիմ մնացած էր Մուսասիրի Ուրզանա՝ թագաւորն, Արգոն

1. Ուրզանայի կնիքն՝ Լահէի թանգարանն կը գտնուի։ Այս կնիքն բթամատիք հաստութեամբ երկար և զլանած ու քար մ'է՝ որոյ վրայ բեւովաքերու պատկերներ կը գտնուին։ Պատկերն է թաւոր մարդ մը որ իր երկու ճեռքբրով երկու թռչուններու զգին բռնած է։ Աղօձանազրութեան թարգանառութեանն է։

Կնիք Ուրզանայի  
Վրային Մուսասիրի